

Թեամբ տեսողին զքեզ սրբոյն Ստեփաննոսի, որ է որդի և անդարնիկ փրկագործ կըրիցն երկրորդն Աղամայ՝ յառաջարկաւագի Ստեփաննոսի. ինդրուածողք առաքելոց սըրբանից և մարգարէից, որոց այսօր ցուցար

Աստուած ճշմարիտ հայրական ձայնիւ վկայեալ. աշխատասեր մշակի քո հօր մերոյ սրբոյն Գրիգորի հաւատարիմ քահանայապետի Հայոց Լուսաւորչի և յորդեղութիւն զմեզ կոչողի. — Յիշեալիք. — Եւ եւս. — Զանձինս :



Ը Ն Դ Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ռ Ո Ւ Ս Ի Ո Յ



(Տես երես 255, շարումակութիւն).

4 Յունիս. — Նշխընթաց երեկոյին մըս. քերնիս զրած էինք երկրորդ օրը այցելութիւն մը ընել՝ Ռուստուր չայի ձորոյն մէջ եղող Հասիձոր բերդին, ու փարազանեան Մէլիք Սարգիս եղբարց ձուլարանին : Այս խորհրդով առաւօտը կանուխ՝ Նաղարբէկովի ընկերակցութեամբ, որ մեր առաջնորդն էր, ճամբայ ելանք ձիով :

Երկու ժամ ճամբայ ընելէն ետք՝ հասանք, ու սիրալիբ ընդունելութեամբ մեծարուեցանք այն պարոններէն, որ Շանտրի ընծայեցին եղջերուի և վայրի այծեմանց որսոյ փառաւոր ջարդ մը, որովհետեւ այն զերգաճցապէս որսոյ յատուկ այդ երկրին մէջ՝ սօլորական այծերէն աւելի բազմութիւն են վայրենի որսականք : — Հալիձոր՝ մեր այս արշաւանաց նպատակին, հանքատեղոյն դիմացն եղող բլրոյ մը կառուցած ամրոց մ'է, զետէն զբեթէ երկու հարիւր մետր ուղղորդ բարձր : Եւր ճամբով մը յիբ ելնելով, երեսունը հինգ վայրկենէն կը հասնինք բերդին պատնիշաց ստորոտը :

Պարսպէն դուրս անմիջապէս փորբիկ գերեզմանական մատուռ մը կը նկատենք, արտաքին երեսով զարդարուած խաչերով և ամենահին արձանագրութեամբք. թզեղեաց և վայրի վարդենեաց մէջ գեղեցիկապէս բարձրացած ու հիմայ աւերակ, ուր վայրի աղաւնեակք միայն կրնան մուտ գործել, որովհետեւ դուռը որմած է : Բերդին շրջապատն եւ

ղող մեծ պարիսպ՝ քառակուսի է, և չորսէն հինգ հարիւր մետր երկայնութիւն ունէր : Դէպ ի հիւսիսային արեւմուտք՝ քանի մի ամբութեան պատնէշք շինուած կան. և ի միւջավայրին՝ հողակերտ կամարակապ ներքնատունք : Այս բնագրածակ և բազմութիւ սրահք, որ հիմայ հովուալանք և ոչխարաց փարախ եղած են, վերաբերութիւն ունէին ամրոցին եւ կեղեցւոյն հետ, որոյ բաց կամարին վրայ զանգակատուն մը շինուած է, որպէս ի Տաթեւ : Դասին մէջ զեռ եւս կը տեսնուին հետք որմանկար պատկերաց սրբոց ոմանց և եպիսկոպոսաց : Ամրոցին շինութիւն վեշտասան կամ եօթնուսանեորդ դարուն կը պատկանի. և ժամաւ միայն հետու՝ ուրիշ վանք մ'ալ կայ կ'ըսեն, տասներորդ դարու շինութիւն. բայց ալ աւելի առաջ երթալու ոյժ չտեսնելով վրանիս, Յճժ ջերմութեամբ դէպ ի Գատար կը դարձընենք մեր երկվարաց սանձերը :

Դանդաղաբայլ կը յառաջեմ դէպ ի ձուլարան, ծանր ու խղրուկ օդոյն ջերմութենէն նեղուելով. մերթ զետեղրէն և մերթ հովանատուեր ծառոց տակէն՝ երկվարիս ուզած և առաջնորդած ճամբովը, որովհետեւ սաստիկ ջերմամբ ալ կը նեղուիմ. քանի մի ժամ հանգչելով, կրցայ երթալ ի ձուլարանն :

Գատարի հանքը պղնձի հարուստ հրաբարով ձևացած է՝ վեց անգամ անընդմիջաբար իբրբու ետեւ կրակի վրայ հալեցընելէն ու

յաղարհը՝ մանաւանդ ի ծծմբայնոց մարքերէն ու գտելէն ետքը՝ կը սկսին ձուլել զայն: Այս ամէն գործողութիւնը փայտի ամուխով կ'ըլլան, որոյ մեծ առատութիւն կայ մերձաւոր անտառաց յանախութեան պատճառաւ՝ բայց քիչ տեսնէն տերութեան հրամանաւ պիտի խափանուի անտառահատութիւնը, որով պիտի բռնադատուին նաւթի իւրը զործածել: Հանաւանին գործաւորը ընդհանրապէս թափաքը են, բայց ի քանի մի Յունաց: Կանաչ ու կաւային թերթաքարամբք ձեացած ամուր ժայռի մը մէջ է այս հանքը, զոր Շանտր երկրորդական և թերեւս յուրայեան (jurassique) կը համարի իրեն քննութեան առաջարկուած դեռ գուղձը վրան մետաղի կտորէ մը, զոր շթողին ստացան: Չուլարանէն գրեթէ երկու վերստ հեռու է, զէպ ի Գատար-չայ: Մեծ գործունէութիւն կը տեսնուի, և գեանափորը շատ աւելի կարեւորութիւն կը թուին տնննալ քան ի Բալզինդ: Հարկը բազ հանքէ գրեթէ հնգետասան բուտ մետաղական պղինձ կը ստացուի, և որ շատ աւելի արդիւնաբեր կրնայ ըլլալ՝ եթէ արդի նախնական զործեաց ու կազմութեան մէջ կերպարանափոխութիւն ուզուի մտնուիլ:

Վերջի ժամանակաց մէջ շահագործուելու ձեռք գտնուած հանքատեղիքս, արդէն ի հընուց ծանօթ պիտի ըլլային, ինչպէս կը հաստատարմացընեն մերձաւոր տեղերն եղած հնախօտական գիւտը: Վերատեսչաց մին, պարոն Խոնամիրով, լինամբով ի մի հաւարքը է նոր գտնուած գերեզմանաց միջէն յայտնուած պղինձի նիւթերն: ամուսնոյս համար հետաքրքրնական էր պիտել թէ հանքաբեր գաւառացս երկաթի դարերէ յառաջ ապրող ժողովուրդց մէջ կար արդեօք զործածութիւն պղինձի, որ սակաւագիւտ և պատուական մետաղ մը համարուած էր մէջերնին: Խոնամիրովի հաւաքած հնութիւնք՝ գերեզմաններու մէջ գտնուած ապարանջանք են, զոյգ օղեր, գօտիք, նետք, ճոխ կերպով զարդարուած սուսերք, հողէ անօթներ՝ նման կոլկասի և Անգրակովկասի մահարձանաց մէջ գտնուածներուն:

Գծնդակ նեղութեամբ անցած այս օրէս ետքը, կը վայելենք երեկոյեան գովազին ու կազուրիչ գովութիւն մը: Երեկոյեան պայծա-

րութեան մէջ կ'երեւի պանծանօք, զէպ ի հարաւակողմն Գատարայ լեռանն Խոնաուսի՝ տիրելով բոլոր շրջապատ լեռանց՝ որոց ի խոր կառուցուած է ձուլարանը: Չանալզան զրոյցը կը պատմուին Խոնաուսիի նկատմամբ, որոյ ի ծայրն կ'աւանդեն թէ սուրբ անապատականի մը գերեզմանն ըլլայ:

Տարուէ տարի յուլիս ամսեան ութերորդ օրը մեծ բազմութիւն ուխտաւորաց կը դիմէ ի լեռան, և գերեզմանին մօտ բղխած ջրոյն շնորհիւր այլեայլ հրաշքներ և հայցուածք կ'ընդունին.....

ԺԶ

Չանկիգորի գեղեցիկ սնտառը: — Դոնուրագեաց ձանապարհք: — Շիկահող գիւղ: — Շերամալարմաւուռքիւն: — Բեւսակ պնասնոյ մը անկոսմը: — Հանգիստ ի քացատուսի և Աստուածաձոր:

Յունիս 5. — Արշալուսին՝ մեկնման նըշանը արուեցաւ, բայց անլիբըմանալի յապաղումներէ ետքը հազիւ կրցանք հրածեշտի ողջոյնը տալ մեր սիրալիբ առպնջականաց և ճամբայ ելնել:

Գատարէն զատուելով, կարաւանը կը խտորի զէպ ի Կապան-չայ՝ ժայռուտ ճամբէ մը առաջ երթալով: Մերքի առաջնորդը են տեղւոյն պրիստաւոր, Ալամալով Պետրոսեկ և ընդհանուր անտառապահն: Հարկ սեպեցիին այս պարոններն ընկերել մեզ, նկատուելով ճանապարհաց և անտառաց մէջ շրջապայեռն դժուարութիւնը: Եւ թէպէտ ընտրելագոյն համարուած ճամբան ընտրեցինք՝ յառաջելու զէպ ի Մերդի, սակայն միանգամայն ծանուցին մեզ թէ քանի կը յառաջենք՝ աւելի անբերելի և նեղացուցիչ կ'ըլլայ ճանապարհը, և թէ երեք օրուան մէջ հազիւ կարելի կ'ըլլայ մեզ մեր գիտած տեղն հասնիլ, թէպէտև այնչափ ալ հեռու չըլլայ:

Լա կերպով մշակուած քանի մը թափաբաց դիւղեր անցնելէն ետքը, կը մտնենք ամենագեղեցիկ անտառ մը փեկոնեաց, ուր փայտահարը իր կացինը երբէք զարկած չէ,

անգնաց՝ անճանապարհ ընդարձակածաւր պե-
տական կայուած մը : Հսկայական ծառք՝ հը-
նութենէ կը փախն , և իրենց բուռք և ար-
մատք մեծամեծք՝ կատարեալ աւերակի կեր-
պարանք տուած են՝ նախընթաց անձրևաց ա-
ռատութենէն : Ասով քնացքնիս անկարծելի
կերպով կը դժուարանայ՝ հողոյն և բուսական
նութեան գործած այս ընդարձակ աւերակաց
միջէն : Առաջորդը յաղաութեամբ կ'ուղղէ
զմեզ այդ անել զեղայեան ճամբուն մէջ ,
ուստի անհնարին էր մեզ միայնակ յառաջ
երթալ : Փեկոսիք իրենց գրեթէ առասպելա-
կան մեծութեամբ և բարձրութեամբ՝ թանձ-
րախիտ գմբէթներ կը ձևացընեն , սակն տեղ
իրենց ստուերը և հաճոյական զոլութիւնը
սփռելով :

Քատարէն անդին կերպարանափոխ կ'ըլլայ
երկիրը . մրրային հողոյ կը յաջորդէ զդձա-
քար և գրանիտ , և բովանդակ գաւառը՝
կարգէ դուրս լեռնային , այն բարձրութենէն
յորտմ կը գտնուիմք , թանձր անտառաց
ծածկութիւ պատած կ'երեւի . և արեգական
ճառագայթիւք՝ սովնադեղեցիկ և ամենահա-
ճոյ տեսարան մը կը ներկայացընէ մեր աչաց :

Երիվարին հազիւ կրնանք կտառվարել .
կը սահին կ'իջնան զետնին վրայ տարա-
ծուած սփռած արմատներէն ու քարերէն ,
և հեծեալք կը ստիպուին յաճախ իջնել ի
վայր : Կազմածքը կարգի դնելու և տեղաու-
րելու , որպէս զի կարող ըլլան ճանապարհին
շարունակել : Անտառը՝ ուր կը գտնուիք ,
Շահասին կը կոչուի , ասոր քով գառիվայր լեռ
մը բարձրացած է , ընդ որ հարկ է անցնիլ ,
մերձակայ Երկահող գիւղը հասնելու համար .
1350 մետր բարձր է , և պիւզը 1050 մետր
տարածութիւն ունի :

Երբ կը մտնեմ այս գիւղս , որոյ բնակիչք
հայազգիք են , կարգէ դուրս և առաջին տը-
պառութիւն ընողը վրաս՝ հայտնեաց զիտոյ
ծածկոյթն էր , շատ աւելի ծանր ու ճոխ ա-
րիշ տեղուանք տեսածներէս : Կը փութամք
լուսազրութիւնն առուպ անսոցմէ մէկ քանիին .
մինչ գրեթէ մեր կամաց հակառակ կը տե-
ղաորեն կանկարասիքն զոր ունինք՝ հայու
տան մէջ . որովհետև տաղանկացած լուծէ ու
փայտոյլիներէ , աւելի կ'ընարեմք դաշտի վրայ

զինէ մեր վրանները : Բայց պիտտաւր մեզի
պէս չէր մտածեր . և որովհետև Հայոց հա-
մար անըմբռնելի է բացթողնայ բնակութիւն ,
յառաջագոյն մարդիկ զրկած էր որ տուն մը
պարպել տալով զմեզ հոն բնակեցընեն . . .

Շիկահող գիւղին մէջ քարէ ու հողէ շի-
նուած են բնակարանք , և շիտակ տանեաց
վրայ կը բարձրանան կոնաձեւ ծխահանք :
Շերամի որդան մեծ խնամք կայ հոս տեղ ,
և շերամոցք զետնէն մէկ ու կէս մետր
բարձրութեամբ շիտուած են , երբեմն սոսնց
մէջ ալ կը սնուտանեն , ընդարձակ սրահի մը՝
որ ընտանեաց այ բնակավայր ու նշնատեղի
է : Սենեկին միջովայրը եղող վառարանին
բոյորտիքը ծառոց ճիւղեր շարուած են , և ա-
նոց վրայ կ'աշխատին և կը գործեն խեղճ
անասնիկք : Բնակիչք կը զանգատին թէ
տարուէ տարի կը վառթարանայ այս երբեմն
շահուոր առևտուրն , և մենք չենք կրնար բմ-
բընեկ տալ թէ անոր պատճառը միջատաց
վրայ պէտք եղած խնամք և հոգ չունենալէն
ստալ կու գայ :

Յոռնիս 6 . Այսօր ամենէն աւելի դժուա-
բազմոց ճանապարհը պիտի բնենք : Առաւօտը
կանուխ կը լուծ կարաւանապետաց խոտա-
կցութեան ձայներն , որ բեռներն կը կռեն
ու նորէն կը կռեն , զոր խիտ ծանր կը
գտնեն կենդանեաց համար , մեծ անցնելիք
ճամբուն անձկութեան հետ բաղդատելով : Եր-
կար ատեն մտածելէն ու խորհրդածելէն ետ-
քը , հազիւ յանձնառու կ'ըլլան բեռցընել ա-
նանոց վրայ :

Ի Շիկահող կը բաժնուի Պետրոսէկ Ա-
զամալով , և նոր անտառապահ մը կ'ընկե-
րանայ կարաւանին : Բայց Աղամալով մեզմէ
զատուած ատենին ճիւղայիլ անուսով հաւա-
տարիմ շափար մը կու տայ մեզ , թաթար
ու ամենայն վասաւորութեան արժանաւոր ե-
րիտասարդ մը , որ պիտի ընկերէ մեզ մինչ
յվրդուպաս : Տասնութին հոգով ու նոյնպի
երիվարօք կը ձևանայ մեր կարաւանն :

Շիկահողէն մեկնելէն քիչ ետքը՝ կրկին
կը մտնենք ընդարձակ և լուսոյ անթափանց
անտառ մը , լի վառանգօք և ուր գրեթէ ան-
ցից և ճանապարհի հետք չի կայ . և գրեթէ
նախընթաց օրուան նման զատիվեր ու խօք-

տուրդատ լերամբ պաշտպանուած : Ճանապարհին վրայ գեղեցիկ ջրվէժի մը կը հանդիպինք : և քանի մի բացաստանաց ուր ծաղկած սըրտափուշք, զգբիք, վայրի ինձորեմիք կը զուարթացընեն յաղթ փեկոնինքը տեսնելէն յողնած աչքերնիս : Անտառին մուժէ ու գիջին կողմերը կը ծաղկին ու բարգաւաճին գեղեցիկ պտերք (fougères) :

1600 մետր անդին կը ժամանեմք ի կիրճն Կերմաստեալ (?) ու Քեօսպուսը կուռուած աղբիւրի մը քով կը հանգչիմք, որոյ ջրոյ բարեխառնութիւնն 10 աստիճանի է : Այն վայրկեանական հանգիստն՝ թոյլ կու տայ մեզ վայելել զբաղջր հաճոյս զաւարազուարճ և ծաղկապաճոյճ գեղեցիկ դաշտի մը, ուր կը բզզան անթիւ միջատք, սոխակք իրենց քաղցրաձայնութիւնը կը լսեցընեն, և զարուար փեկոնեաց ճիւղերու վրայէն կաթիլք անձրեաց կ'իջնան իբրև զմարգարիտ :

Քանի մը վերստ ալ յառաջ երթալով, միւսանդամ կանկ կ'առնունք նախանաշին Ընելու աղբիւրի մը քով ու գեղեցիկ մարգագետնի մի վրայ : կաղնիք կը փոխանակեն զփեկոնիս : 1450 մետր բարձրալայր մ'ենք, և տեսարանը այնչափ զմայլելի է՝ որ հիացման ազդակներ կ'ընթանայ սրտերնէս : Մեր ստից առջև կը տարածուի ընդարձակ հովիտ մը՝ շրջապատեալ ի լերանց Պարսկաստանի, և կը խոխոջէ կարմրաշուրն Երասխ : Ճէվատէն մեկնելէնս ի վեր՝ այս գետը տեսած չէի, և որ հիմայ նոր կերպարանքով մը կը ներկայանար :

1350 մետր հեռու՝ հեղեղի վրայ ձգուած կամօւրջէ մը կ'անցնինք, և կը տեսնենք որ փեկոնեաց և կաղնեաց հետ խառն կ'աճին և կը բարձրանան նաև դղբիք և հացիք : Գուղձ քարանց կը յաջորդեն կաւային թերթաքարք, և նման ժայռից կը բարձրանան զիմացնիս : Տեղ տեղ երևցած պատտուածք և ծամածուութիւնք՝ դուշակել կուտային մեզ այժմից ճամբայ մը : հարկ եղաւ զետին իջնել ու նոյն նեղ ճամբով առաջ երթալ մարդկանց ուսոց յանձնելով մեր բեռինքը :

Բայց քիչ մը անդին ճանապարհը բողբոլին կը զոցուի և ուղղորդ պատ մը կ'ելնէ զիմացնիս որոյ վրայէն պեսք է անցնիլ՝ եթէ

չենք ուզեր ետ դառնալ : Ոտքով ու ձեռքով աշխատելով, կը յաղթենք այն արգելքին, իսկ ձիերք : Բեռներն նորէն վար կ'առնունք, բայց ի մէկէն՝ որոյ վրայ բարձած են անկողիններն ու պարագայք, և համեմատութեամբ աւելի թեթեւաբեռն կրնայ սեպուիլ : Խեղճ անասունն կը սահի, յուսահատաբար կը զարնուի ժայռին : և կրած լայն բեռամբ բաղխելով ընդ որմն, տասն մետր կը գործի կենդանին ի վայր, ուստի հագիւ կարելի կ'ըլլայ ազատել, բայց տկարացած և ճամբան այլ եւս շարունակելու գրեթէ անկարող վիճակի մէջ : Իսկ մարդիկ մեծ ու անհնարին աշխատութեամբ իրենց ուսոց վրայ կը փոխադրեն մեր ծանր սնտուկները, և անուղղով կը հրակենք այս զործոյն, որով ամէն քայլերնուն վտանգ կայ անձամբ և բեռներով գահալիծից մէջ խորատեղ կորուելու : Իսկ անասունք՝ բոկոտն չափարներէ առահնորուած՝ անգործ կը սահին կ'իջնան ու կ'ելնեն : Էւ սակայն միայն հարիւր բուրլի և քանի մը ուժանակի պայթիւն կարծես թէ բաւական պիտի ըլլայ գնալի ընելու համար զայս ճանապարհ : Կ'ըլլան թէ դէպ ի Մեղրի տանող ճանապարհաց մէջ լաւագոյնն է : հապա ինչ պիտի ըլլան միւսներն :

Հեղեղատին խորը բազմութիւ ջրվէժք կը տեսուիս, և տեսարանը ստուգապէս սրտայոյզ անեղութիւն ու վայրենութիւն մի ունի : Կարծես թէ բնութիւնն հաճոյք մը կը զզայ խեղճ ճանապարհորդին վայելք և ահաբեկութիւն ազգելով՝ որ դիպուածով կամ ի հարկէ այս կրճից միայնութեան մէջ կը ստիպուի իյնալ : Այլն վայրկեան անակնկալ զիմապատկերք և դժուարութիւնք առկը կ'ելնեն զինք շփոթելու և յանդնութիւնը պատուհասելու համար : Էւ սակայն այդ հիանալի բնութիւնն նկատած աստեղին՝ սրտին մէջ զզացած հաճոյք՝ բաւական են մոռցընել կամ քաղցրայայտ ընել ճամբուն մէջ ունեցած ներդութիւնն ու վտանգ : Այս վատ անցքէն ելնելէ ետքը՝ կրկին մուտ կը գործենք յանասան, որ կը սկսի և կը շարունակէ մինչ ի Մեղրի : Ժողովունք՝ ինչպէս ամենաբեք, հոս ալ բազմատեսակք են, և բազմազունեան վայելչութեամբ : Քիչ մ'ալ յառաջելով, կը հասնինք զգագար ու

հանգիստ առնելոյ տեղ մը . անտառին եղերբըը , խոտաշատ սքանչելի բացաստան և մարդկան բազմութիւնէ հետու : Հոն վրանները կը կանգնենք՝ գրեթէ 2100 մետր բարձրութիւն ունեցող մարգաստանի մը միջակայքը , ու ձիերը , կը թողունք ճարակել ըստ հասոյս , ոտսուտելով և խրինջմամբ . չափաբք մեծ կրակ մը կը վառեն՝ անտառէն ամբողջ ծառեր կտրելով ու շարունակաբար սնունդ տալով հրոյն . և երբ ոամմոյարը կը պատրաստուի , քանի մի թաւթարք կը դրկենք , կտրին հեծեալք , մեզի ոյխար մը փնտռելու մեթաւոր լեքան գլուխը երկնցող բնակութեանէ մը . արևմտից ատենը մեկնեցան սոքա , ատենը կ'անցնէր , խաւար գիշեր վրայ կը հասնէր , և հեծեալք դեռ դարձած չէին : Ժամը ութն էր , և թէպէտ գեղեցիկ էր գիշերն՝ բայց իրենց անազանելն անհանգիստ կ'ընէր զմեզ . թող որ հետերնիս եղող մարդկանց ընթրիքն ալ պիտի բերէին , սրբ անհամբեր կը սպասեն կրակարանին շորս կողմը շարուած , օրուան աշխատութեանէն յոգնած և քաղցեալ : Սակայն իրաքանչիւր ոք իր սծովը կը համակերպի ի համբերել . Հայք անծեղաց պէս շաղկրատելով և թաթարք իրենց ողբաձայն երգերը մըմնջելով : Բայց զիշերային զովութիւնը աւելի զգայի կ'ըլլայ այդ բարձրութեան վրայ . և օրուան նեղութեանէն ու կրած ատապապանքէն՝ Հայերէն շատ հիւանդացած են . և հետերնիս ընկերոցսց վը-

բանին մէջ հինգ հոգի սաստիկ ջերմամբ կը տտապպին , ընդ որս և անտառապահն : Աստեղագարդ են երկինք՝ ջինջ ու գեղափայլ մթնոլորտի մը տակ՝ որ կը հիացընէ , և զոր զմայլմամբ կը նկատեմ վրանիս մուտքէն բացարձակ հանդարտութեան և լուսութեան մէջ :

Ժամը ինն է , և կը սկսինք նեղուիլ հոգովք ու մտածութեամբ . յանուանէ կը կոչենք չափաբքն զորս դրկեցինք , և ձայներնիս կը կորսուի լեքանց ընդարձակութեան մէջ կամ անոր արձագանգը զարձընելով առ մեզ : Վերջապէս ժամը իննուկիսուն իրենց դարձին հետաւոր ձայնք լսելի կ'ըլլան , մեծ մտատանջութեանէ ազատելով զմեզ : Դեռ եւս հեռու են . և ես զարմանալով կը հարցընեմ՝ թէ ինչպէս կրնան ձիով ճամբայ ընել այն լեքանց մէջ՝ աստեղագարդ՝ բայց բոլորովին անյուսին գիշերով : Բայց փառք Աստուծոյ , կը հասնին վերջապէս հետերնին բերելով պարարտ ու գէր ոչխար մը , զոր մէկէն կը մորթեն , և տեսնելու էր թէ որպիսի՝ ճարտարութեամբ և յաջողութեամբ կտոր կտոր կը բաժնուի և քանի խնամօք կ'եփուի :

Այնչափ ուշանալուն պատճառը գնացած տեղուոյն հեռաւորութիւնն եղած է , որ աչքի պարզ նայուածքով այնչափ մօտ կը թուէր մեզ : Ամենայն ինչ բարի վախճան ունեցաւ . բարի իրիկուն և բարի ախորժակ , ընկերք :

(Շարաշարեղի)

